

ԱՌՈՐԵԱՅ ՀԱՐՑԵՐ

ՄԻՏՔ ԵՒ ՍԻՐԸ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐԵՇՐՈՒՆ ԱՌՁԵՒ

Բնդարձակ ու անվախճան թուող տը-
ռաման որուն վերածուած է այլեւս մարդ-
կութեան ճակատագլիքը, նիւթ մըն է որ
կը յորդի իմ ձեռնհասութենէն ։ Լրջու-
թիւն, իւ սկզոյն կ'անդրադառնաք որ ի-
րարու ճակատող մշակոյթներ, գաղափա-
րաբնութիւններ, շատ անգամ նոյն հո-
ղին վրայ, նոյնարիւն ժողովուրդի մը ծո-
ցէն իսկ, երբեք չէին գտած առ չարափո-
խումը, Մարդկութեան սկզբնական յդացքը
այնքան անգութ պայծառութեամբ մը կոր-
ծանող, փոշեկերպող ։ Որքան շատ, իրո-
ղութեանց օա կերպարանքին առջեւ ի-
մասուններ որոնք աս ու ան ազդակին-
րուն անտեսումը կամ գերազանցումը կը
յանձնեն մեր ուշադրութեան, բացատրել
կարենալու համար անբացատրիլի և սո-
կայն աւելի իրա իմաս ուղեգործիւններ։
1930ին, կործանած մշակոյթի մը մէկ տե-
սաբանը, գերման իմաստակը կում Քէյ-
զէրիին կը իր կը խօսի ազգերու ներքին
արժէքներէն, մարդամօտ մտածողութիւն
մը կ'ըլլայ պարզած, արեւելքի ամենէն
արինարրու ժողովուրդը ու դուք կը հաս-
կըսաք զայն ւ ամենէն ազնուականը,
իսկովին իսկ (essentiellement) ազնուականը
որակելով, կը հասկնամ պատուական կոմ-
ուսը, որ, իր այդ հայրենակիցներէն շատ շա-
տերուն նման, ազնուաստանը առանց տե-
սած, հան գրախտային ամենցութեամբ ապ-
րող խուժանին հետ օր մը նոյնիսկ ման-
ուան ու կեանքի սեղանին նստած ըլլալու,
կ'իլլէ իր պատամը կ'աւետէ սքանչելի
այլուրութեամբ իրմէ, ինչպէս տարրական
իսկ մարդկութենէն։ Գերման մտածողու-
թիւնը հասկաքաղի ունէք պէտք։ Ու անս-
լիլ սրբքրայլ, ինչպէս մետրախիոն սիւր
ամերիկէն, ինչպէս վուլայած տ'եօն ֆիլո-
զօֆը գերեք էին, շուկայի մը կարօտին
չափ սիրոյ կարօտով մը նետուած մըտա-

ծող մարդկութեան գութին։ Կը հասկնամ
տակաւին անզիլացիներ, գաղիացիներ ո-
րոնք թուղթի փոխան երկիրներ յանձնե-
ցին աւարառու ցեղին... Բայց գժուար՝
հասկնալը թէ ինչպէս և ինչու, աշխարհի
հզօրագոյն ու իւղա-փարբամ հանրապե-
տութիւնը, իր մէկ զօրավարին բերանովը
1947ին, այդինքն երէկ, մեր ժողովուրդը
կը բազմեցնէ ոճրագործի աթոռին ու մեր
գոհը կը յայտարաբէ՝ միլիոն մը անմեղ
մարդոց բազմամիլիոն դահճները, քանի
որ գտնենք թէ երեսնամեայ սպաննը
(1878-1915) մեր ժողովուրդը անճիտել
ձգուող համազգային, ամրողջապաշտ հո-
գերանութիւնն էր ամենէն ազնուական ժո-
ղովուրդին։ Ահա հարցեր, մեր օրերու
խղճման բները կործանելու կանչուած։
Բայց . . .

Չատ, չափազանց շատ են ուրիմ հար-
ցերը։ Սա առասութիւնը, մանաւանդ ող-
բերգական, յառաջատու անոնց գնացքը —
1870ին գերմանները քանի մը հարիւր Փը-
րանացի մորթեցին։ 1914-1918ին, այդ
հարիւրը բիւրերով փոխանակեցին, 1940-
1945ին բիւրեր միլիոններու վերածեցին,
աշխարհին տալով ամենէն ահաւոր անսրբ-
ութեան ու անմտութեան փաստերէն մէ-
կը որոն քով չի տժգունիր միայն ոճրա-
ծին ցեղին հնդգարեան ոճրապատումը —
թերեւ չէ զիտուած քաղաքակրթութեան
ոչ մէկ շշանին (այս բառը կ'ընդգրկէ բո-
վանդակ մարդկութեան ճիզը անսունէն
մարդը կերտելու թերեւ բիւրագարեան
պայքարին)։

* * *

Մտածեցէք քիչ մը՝
Այսինքն՝ բիւրեք ձեր երեւակայու-
թեան կրակին ու լոյսին, ամենէն փառա-
րանուած ու մարդկութեան հարսաւութիւնը
նկատուած մշակոյթները։ Պիտի գտնէք որ
ինչ չափով պարզ, շըսելու համար նախ-
նական են պայքարները նոյնիսկ Պղատոն-
ներուն, կեսարներուն, Պօղոններուն, յի-
շելու համար քանի մը մանր օրինակներ,
երբ գրուին մօտիկը արդի ամենէն փառա-
պանծ կայսերապաշտութեանց, — դո՞ւ
երբեմն հասարակ գործակատարներու, ներ-

կարար, լրազրող, փերեզակ և որ ի կարգին կ'ըսեն մեր զիրքերը։ Մորակ մը քարբեւզ որպէսզի ազգ մը վաճառուի։ Զորխոսաւմ մը, թուղթի վրայ, որպէսզի երկիր մը բաշխուի . . .

Մտածեցէք նորէն, այս անգամ տեսնելու համար մինչեւ խզմտանքները, արդի քաղաքակրթութեան տարազին նկրքեն ինչ որ նարտարարուեասի տէր ու անէկ զուրկ բազմութիւնները կը տեսակաւորէ։ Մտայգը ան քաններոդ դարու կէսերուն, գագրած են իրենց գերէն ոչ միայն զարւոր տախտակները, այլև անոնք որոնք մեր հայրերուն մանկութեան օրերուն բարձրացան քաղաքակրթութեան բնեմերուն, կրակեցին մեր կիրքեր և յոյսեր, աւետաւոր եղան գալիք օրերէ ու . . . շիշած են այսօր. շատերը անփերածար զ գուցէ։ Ինչ արիւներուն գինն են, էին անոնք իր նոր կը մտնէին կեսանքին կրկէսը։ Չորս միլիոն երիտասարդ զուուցան երեք բառերու համար (1790—1815), որպէսզի եղբայրութեան, հաւասարութեան և ազատութեան փոշիներէն ծնէին անզլիական, գերմանական, ռուսական և նոյնիսկ ֆրանսական կայսրութիւնները։ Առ մօտ հարիւր միլիոն մարդ մեռաւ որպէսզի աւելնայ կինդիրողը, ան զոր կը սիրենք անուանել տոլարի կայսրութիւն։

Մեծ այս կերպարանքներուն ներքեւ որքան ճճի՞ ալ կայսրութիւններ, իմաստի, արուեստի, վաշխի ու անարդ վայելքի, լիլսի, քաղքենի կեղծիքին, փղշտացի տպիտութեան պիտակներով, մատուցուած մեր հասցութին, նախանձին։ Որքան մանաւանդ անգթութիւններ, ոչ թէ ներկուած, այլ իրենց հաստ զրահնիք մեր զգայարանքներուն վրայ բռնազոց։ Անգթութիւնը բանականաւուն որոնք կը մրտնեն երկիր մը աւկելու կանապատրաստ ծրագրով մը, չէն ժողովուրգներուն հողերէն, ու կը թալեն իրենց ներքեւ ոչ միայն չէնքերը այլեւ, մանաւանդ մարգերը։ Անգթութիւնը տեսաբաններուն որոնք ազգերու ոչնչացումը կը պաշտպանեն այնքան հասարակ աւազակութեամբ։ Օ՛, մինակ քաններորդ դարուն իմ կարգացաները բաւ են մարդկութեան հետախաղ կորուսը արդարացնելու,

իրաւ, այս ամէնը։ Ատիպուած եմ մասնաւորել սակայան։

Ունիմ մտքիս առջև տագնապնիկը մերձաւոր կէս զարուն, այսինքն մէկ մասը այն հզօր յոյզերուն որոնք գլորեցին իմ սիրտը, երբ եղայ օրերու, ամիսներու, տարիներու մէջ ուր մարդը ոչ միայն զայլ էր մարդուն համար, այլև ամօթ մը, ինք իրեն աչքին, ինչ ընկելու զրկուեցայ ևս աշխարհ։ Ու ինչ միայն ըրի։ Իմ ժողովուրդի գի ամէն մէկ զաւկին համար իրաւ է սահարցումին ողբերգականը։ Ու այդ սիրտի տուաման երկրորդուած՝ իմ մՏիմ ալ տուամայզ որ ահա կը զարգանայ, տարօրէն իրաւ, կարծես զուգահետարար բացուելու համար իմ սրտէն։ Ունիք իմ վերնագիրը Միտք եւ Սիրե մասով մը ձեզի մատուցուած։ Անշուշտ ոչ Միտքը, գլխաբրուած խորհրդաւոր զօրութիւնը գոր վերլուծել անրաւական են զիրքերը։ Որ իրաւ է սակայն ու օրին մէկը պիտի փշրէ սա աշխարհը։ Անշուշտ ոչ Միտքը, գլխաբրուած կաթիւը որ մեր բոլորին օրերը կը ջանայ հաշտ ընկե մնիք, մեր անօթութիւնը, զրկանքները մշուշաւորել որպէսզի շարունակինք ապրիւ։ Իմ փոքր կ'ապստանին իմ մորքին ու իմ սրտին Մեծ պատիկ, խօսանկ, տափակ։ Ասոնք բառեր են։ Իմ միտքը 1920ին աւելի մեծ էր քան բոլոր զագիացներուն ակացիեմականները, զինուորականները, գրողները, գիտունները, զիւանագչները միասին գումարած, քանի որ կը տեսնէր անկարելի անըմբանելի վրիպանքը, միալը չէն աշխարհ մը (Կիլիկիա) բաշխելու աւազակներու, օրոնքիսուք յարգելու տարրական իրաւունքն իսկ չեն ներած գեռ իրենց պատմական խզնմանքին։ 1920ին Գաղացիք իրենց միտքին հպարտութեան մէջ զեռ չէին ալ խոցուած, ինչպէս պիտի ըլլային աստ ալ, 1945ին, երբ հակառակ իրենց զոհուութիւններուն, վտարուեցան մեծերու ժողովականութենէն։ Իմ միտքը ուրեմն, առաջնորդ իմ զատումներուն։ Իմ միտքը — Ան ալ առներազն հաւասար է ամերիկացի միսիոնարներու պարզած հոգեխառնութեան։ 1925ին հանգիպեցայ մարգոց, ամերիկացի, որոնք ուրախ էին . . . հայկական հարցին լուծումավը (կոպանը շտա թարմ էր), քանի որ Աստուծոյ անիմանալի համբաներէն մէւ-

կուն ելքը յստակ էր այդ մարգուն համար։ Հայերն մորթուած էին թուրքերը քաղաքակրթութեան բերելու ամենէն բարձր բարիքին համար ու կրնային հպարտ ըլլալ։ Ես ամերիկացի մը չեմ բայց 1912ին իմ զիխուն զինովը թուրքեր ազատցի պուլուկար զինուորներու կացիններէն, առանց խորհնելու որ պուլկարները քաղաքակրթութեան ճամբան կը հանէի։

որ կ'ապրի, և մեսած Բովալու Շփէնգլէրը (ինքինք գերման իմաստասիրութեան մը հեղինակ յայտարարող շատ խօսուած իր մէկ գիրքի յառաջաբանին The Decline of the West) մեզի կը պատմեն իրարու բոլոր լինին հակաղիր արժէքներու զրութիւն։ Բանաստեղծները այսօր զանցիլի արարածներ են։ Կ'ընդունիմ։ Գերման զօրապաշտութիւնը, յանձին նէնզլէրի անշուշտ գըրական վառասիրութեանց կը սպասարկէր (թէս անոր զօրծերը մատուցուցաց աշխարհի հիմացումին, նոյնիսկ ամսիրկացիներու ու էլեմանով որոնք 1935ին զանոնք կը համարութիւն հզոր մատածութիւն երեք բարկանութեան մէջ բարատոքսին գրական սութիւնը միայն կ'ընլային սիրած)։ Այդ բանաստեղծն ու այդ պահպանողական զինուորապաշտը անշուշտ վատնգելու չէին քաղաքութեան ճակատագիրը բայց զի տարային վաստ մեր օրերու հարցերուն զիցաց ահաւոր հակաբրութիւնները։ Խորհրդանիշ այդ անձնաւորութեանց համին օրքան իրերամերժ հավակացութիւն, կեցուածք, վճիռ կը ներկայանան որդեգրուած, կետնքին պարզագոյն, անհրաժեշտ, անփխարինելի արարքները դիմաւորող։ Ֆըրմանացի բանաստեղծը, նոր հրատարակուածք գիրքի մը մէջ (La Rose et le Rosaire) խորունի յուղում, անկիշեապայն ապրումներով երկինքը կը բանայ, աւետման հրեշտակը բերելու համար մաքուր աղջկան մը

փառ մը պատրաստն, փառ ցեղեր օջնացնելու անար դեր այսպէս սարօրէ դիւրացնելով, նիշ ինչպէս թիր 1925 - 30 ին, Գերմանիան վերապիտերով, ինչպէս կը փարձնէ այսօն այ, նոյն կեծողիքն ետքն, բայց նոյն ան-
առանձնաւարթաք, թենին ուզագանձնապ փասկեալ
ժաղդկութեան ազաւագործիքն: Ու մէկ կողմ, այրինն
հակում դէսի առ ու ան վարդապետքիքնները: Են
թիւպարքած, արեւմեան ասակըրին ետքն ծառացած ան-
յաց ախրամակեւեան ներկայութեան է: Են թիւպարքած
ու ախրամակեւեան հոգացաւ սկիենու: պատմւանց
որոն վրան վիրէ բարւածել նոր ծամանակիւթեալ ա-
մենն ազնաւական անօնաւասրիւնք, նուրբ: Այ-
սան վնասական, մերկապարանց ան սուս եր նոր աշ-
խարհի հասարակեւեան կը վերածն ազգային հոգաւա-
հանաւաքն: այս փառաւուեայ մասնակը արեւմատքի
կ'ընն ծծնացիք անուսու, ամենէն առաջ արեւմատքի
մասնակը իշական բանութեառն աչքին, բայց մա-
նաւանք կը կարծանն այս մասնակըն ուժը արեւմէիք
ծզգաւութեան աչքն, ուռն աւկա: կ'արքնանն
1900 ին սեւեր կ'ատքն ներմանիքը: 1905 մի միանի
երժակեցր կը մասն իրաւու կասակերս արժանիք ան-
առանձնաւ:

(*) Հերեցաք կը հասիրեն պարկեաւրիս, այսինքն իմ բաներ տանիկա, արծուորելու իրեն անմշական, ընդհանացած առաւմով մը՝ նեղ իմաստին: Հասինայի է որ յիմարտուն պիտի հասանի ուսուիչ յայտարար առեւտեսա խափառութիւնին, իյր ամբողջութիւն, ասնի առ չափենի զան հեռակեն իսկ քելորոց ու ու է յաշգուած մարդկութեան բիւրութեան ճիգեւեն, ինչքնիք պատաքեն կոր անծեան մարմեւեն: Ամ յայտարարին, ուրեմն կը խարան ան որ մետ աշետան առցի մարդկ այսին առևու, փուլու կը պատօսիք, մեր Անտառումին եր իյր թէ ռակավարութիւն մարդկութիւն, իրաւունք, ծոզօվաւդներ, ազտութիւնը պատասխանի համար բանակ, իր քրիստուկ, դրան, իսկ ու անոնք աշակերտին կը առանցի ուղարկի ասենան կօրութ, իյր պատօսիքն մէջ բաւութ, անբաւութիւն, կազար հաւատապեսից առ աւրեց որ եւ է արանին չնեւեալանը ծոզ-

երազանքին ուր մարդկութեան խորագոյն տնկումը կը փորձէ գծել բանաստեղծը փոխարերութեամբ, զլացիկ պատկերներով։ Այս ապրումներուն իրաւութիւնը, գեղեցկութիւնը, նոյնիսկ խորաթիւնը չէ որ կը մերժեմ, այլ անոնցմավ մեր օրերու սեռային թշուառութիւնը զիմաւորելու իր միամիտ գտահութիւնը։ Գերման իմաստասէրը, իր կարգին, մարդկութեան առաջարկելէ վերջ զինուորական առաքինութիւններու առանաբանեան, կ'անցնի իր ապանալիքներուն։ Իր մահէն քիչ առաջբացուած յայտարարելով կը ուղարկու մերանիման պատերագներուն որոնցմէ երկրորդը քանի մը տարիներու արարերութեամբ մը իրականութիւն էր արդէն։ 21 և 22րդ դարերուն նկարագրիր ըստ գերման առանողին փողոստումի, կործանման տաման է ըլլալու երրորդ պատահագործ արդէն թերթերու սիւնակներուն մէջ կը պարտի, իշներու համար ժողովուրդներու հոգետուննեն։

* * *

Իմ շարքը, մեր օքերու հարցեր, պիտի չմերժէ գրական ալ տագնապները, տարբերութեամբ մը սակայն։ Մաս մէկ գար, գրական տագնապները յաւակնեցան ինքնագուռն գործել, այսինքն աշտարակի ապրումներու արձագանգ ըլլալ։ Աւելի քան ստոյք է որ 1850ին ֆլուպէս հազիւ հազ իր թղթակցութեան մէջ միտքէ պիտի անցնէր տողեր նուրիբել քաղաքական ծանր խռովքներուն որոնք անոր մանկութիւնը (1830ի սրբը), անոր երիտասարդութիւնը (1848ի յեղափոխութիւնը) յուզեր էին անշուշտ ծանրաւանր անշրազաբումներով։ Խռովքները, իր ամենքան սիրած քաղաքակրթութեան հարազատ կեանքը, կենսունակութիւնը խորացատակ կործանելու բնոյթներ պարզող։ 1857ին, իր վէպը, Մատան Պուլտի, կ'անդիտանայ այդ տագնապները։ 1950էն անդին, վէպը պարտաւոր է այդ քաղաքակրթութեան նոր լէվիաթանները առնել իր վերլուծումներուն սեղանին։ Les Hommes de Bonne Volontéն փորձ մըն է, թէկ ձախող Բայց մարդկութիւնը պիտի ուղէր լուսաբանելու, սա ահաւոր վայրագութեանց մէջ զանազան գերերով առպեանները տեսնել իրենց կազմախօսութեան

պարզագոյն իսկ կողմերով։ Այնքան ընդդարձակ է այդ մարդոց ձեւակերտած տրաստան, ու զայն արդիւկուում մէջ այնքան բացարձակ է մաքին կորանքը որ, միջին մարգերը, շրջանը ըմբռներու փրհնց անւկարութիւնը պիտի ուզէրին գարմաննել, լայնորէն լուսաբանուելու համար, իրենց ապրումներուն տարօրինակութեանց կրայ, կարգարով, նոյնիսկ վէպերու մէջ վերլուածումներ որոնք գնէին անոնց իմացական աչքին հասողութեան կէնին, Հիթէր, Մուսլիմին։ Չըրչի, Սթալին բաւերով պատմութեան յանձնուած Ֆանրած անը արարքներու խորագոյն միքենականութիւնը։ Ի վերջու 1900ին մարդկի, այսինքն միջին կարգը, կ'ընդունէին Վիլիկմենը, Համբանները, առանց տառապելու, 1950ին դուն ֆաթեցուր քու գլուխը, մէկ քարեն միւսին վարնելով, հասկնալու համար թէ որ Գրաշքին միջամտաւթեամբը չոգինաւներ ներկող մը պիտի յաջողէր աշխարհի հզօրագոյն իւմացականութիւնները հիփոնոացնել ու լման Եւրոպան նապաստակներու վերածել, ըլլատոյզը ան է սակայն որ առաջին խումբին անուններուն զուգորդ գործադրումները դեսեղելի չեն քաղաքակրթական մեզածանօթ արժէքներու պորսային։

Հեռու ինձմէ, նոյն ատեն, գէջ յաւակնութիւնը գրականութիւնն և քաղաքականութիւն իրարու խառնելու, այնքան ծանր է իմ ներսը սարսափը՝ մեր օրերու սովորութեան հանդէպ, ինչպէս իրաւուգործուն է գասը գրականութեանց պատմութեան։ 1850ին, գրականութեան յարաճուն վարկը պայծառ էր թերթեւու որպէսսի մարդկի միջոցը գտնէին զայն իմաստափրութեան խառնելու։ Զեմ զրադի այդ ուսկեղարով ուրկէ ու իմաստափրութիւնը և ոչ ալ գրականութիւնը ոչ մէկ անառարկելի, հարազատ հարստութիւնն անին ժառանգած ։ Ու չեմ ալ գրադելու նոր սովորով ուր լրագրողը, սպրիկ տեղեկարեր (reporter), մեծ թերթերու մանրիկ-վաճառորգները, գրականութիւնն, քաղաքականութիւնն, ընկերաբանութիւնն և մտածում կը շահասիրեն, գրիլով ամենէն շատ կարդացուած գիրքերը, որոնց ճակատազիրը գտան ալ չ'առաւելուր սակայն։

Դարձեալ, հեռու ինձմէ ինքնաբաւառակ թիւն մեծ խնդիրներ, տագնապներ ընդունացնելու, այլինքն՝ ասանց շուրջը պատրաստ քարոզներ վաճառքի հանելու. հարցեր, այնքան ընդարձակ որ կոզմերով իսկ կը մօտենան մարդոց շատ մեծ թիւի մը, ինչպէս իրենց ետին առնին այնքան ծանր կիրքեր, կատաղութիւն, պատրանք, ցաւ և յաւարեկում: Ամէն մէկ ժտածող սարասիին մէջն է ճարտարապետուող ահաւոր աշխարհին: Հարիսր տարի առաջ, միտքին առ ճակատագրաները առուազն որոշակ դրէլի իրազութիւններ էին, քիչ մը վեր և ոյնինք, հասարակագույն ամադաշտերէն: Դրանքիւն է ճակատագրաները կը ճակատէին դրութիւններու դէմ, բաց զէնքերով, մանաւանդ շատ յարակ տառաջադրութիւններով: Գիշադիւննեան, գրականութեան, իմաստանդ դրանքեանը կը գործներու մարդուրուն վրայ, անշոշտ կրթուու առ այլամերժ արիբուններու մըլոցափ, բայց արինը չէր վակեր, խարոյինները չէին կարմրեր, ու բանտերը չէին լցուելու: Փառուուրգները այդ պայքարումը կը դիտառեաէին ոչ անշոշտ բառ լորպին պապազգած հազիով մը: Բայց զէթ որոշ հանդարտութեամբ, որոշ աէ ամորժանք մը թուղթի վրայ իրար բջկոտոց առ աքրօնամարտերը ընդունելով: Այսօր էրկու գուկէս էջնաց պատճեռմ մը: Կառան ներ ու հինցած շոգենաւաններ ներկու առան նազեաի մը զըրէէն (Հիթէրի կազմած Միութեան Շրագիրեկանոնագիրը), յաջուղեցաւ հարիսրաւոր միլիոնով մականացուններ իրարու զէմ յարգաբել, ու լառատակերտել ահաւոր մեցենան ուրկէ մարդոց պատմաթեան ամենէն անողոք մէկ ապանդը հրաշալի մեթօնով մը և կաննասորութեամբ մը զահակալ գործնց աւելի քան առանձիւմ մը, դիմանալով, իրը ողի, իր շենքին կործանուումէն աչ վերջ, պարապաթենէն ալ ասդին, քանի որ աշխարհը հսկայաբան, մէկը միւսին նաև էն կը կարէ կ'անցնի Տանթէական պարունակները խեալայեղ, հասնելու համար կեդրոն, աւելի քան կատարելագործերով ինքնաշնչումի զէնքերը: Այս ընթացքին առջև արտօնուած ենք խորհելու օրերուն ուր հաւասար երկարգունաժին երեսը լեցնող ժոռ զովուրդներու ինը տասներորդը պիտի բըն նախնուի հետափազազ, իր տեղը դիշելու

համար բախտաւորին: Մի տարուիք խորհուու որ այսօրուան կիւլէն տիրակալողաները կրնան այդ բախտաւորը նկատուիլ: Մեծ կամ պկտիկ, հարուստ կամ աղքատ ազգերը չունիմ նկատի սա ակնարկութեանց ետին, այլ կը ջանամ թելադրել պատահարը, անակնկալը, որուն արժանացող ժողովուրդը, թիւէն ու գրամէն անկախաբարը, պիտի յաջողի բնութեան գանձարանէն կորչել զրամէն ու թիւէն գուրս ուժերուն մէկ նոր յարդարանքին գաղտնիքը ու պիտի արձակէ, իր կապանքներէն ոչ թէ հիւլէն որ սկսած է արդէն գառնալ ծիծաղելի, այլ գուցէ աննւան զայրոյթը տարբիրու, անզգած մարդկութիւն մը պատուհասելու անվերագար ջնջումով մը: Ասոնք գէշ մարգարէի խօսքեր չեն: Ասոնք կը ծնին նոյն գմնդակ հոգերանութենէն որ բախտաւոր ու անբախտ ժողովուրդները իրարու կը ճակատէ:

Իրականին մէջ պայքարը պայքարն է կեանքին, անտեսական կերպարանքներով, քշամիթով, բայց խորքն ի վեր՝ քաղաքակրթութեանց բախում: Ջինուած են մարդկային բոլոր հետաքրքրութիւնները, զօրշացարժի կանչուած բոլոր թագուն, պատհեստ, նոյնիսկ զիմեմ ուժերը, մէկ ու նոյն

— սպանդին համար,
նահանջին մէջն իսկ իմացականութեան ուրուն սպասարկուները ոչ միայն անլսելի, այլև ծիծաղելի, արհամարհելի, խստելի ու պատուհասելի թշուառութիւններ կը գառնան: Այս, երէկ ներկարար մը որ մատեաններու, նկարներու, արիբներու եւ ծնունդներու խարոյին ու վանուութիւնները: — ճգուութիւնները վերածեց երկնառաք մշտկոյթին, երապայի պրոտին վրայ հաստատած հոչակելով նոր կարգին հաջարամը: Փերեզակ մը, այսօր որ աշխարհը կը հասկնար քարիւզի և ոսկիի անգամասն մը: Ծումբը, իրը սպասալիք անոր մէջէն շահը խացականութիւնը փռախեր են խաւարակուց զուանի մը: Աև մի նեղութիւք սա բանատուղծական պատկերէնդ Այդ ընյան լուսաւորուած յարդարար ժողովուրդներուն ևս հօգին կը փոխակերպու պիտակամին ապիտակ արդարութեան դաժան պատկամին թ. ՇՇԱԿԱՆ

(Եաւանակելի՝ 2)